

# ՏՎՏԵՍ

ԱՄՍՈՐԵԱՅ ՀԱՆԴԻՍ

ԺՈՂՈՎՐԴԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ

Բ. ՏԱՐԻ

1888  
ՄԱՅԻՍ

Թիկ 8.

## ԸՆԴԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՏՆՏԵՍ. ՄԻՈՒԹԵԱՆ

Խնչակս արդէն ծանուցած էինք՝ կրակի 10 Ապրիլ, Ընդհ. ժողովն կրկին գումարեցաւ որոյ ներկայ էին 28 անդամք:

Ժողովոյ բացումէն առաջ՝ ըստ խընդրանաց ժողովականաց, Խնամակալաց ժողովց նախագահ Մեծ. Աւետիս էֆ. Եօրտամեան, նախագահութեան աթոռը առաջարկեց Ալի Ֆայիդ պէյի՝ իբրեւ երիցագոյն ներկայ անդամոց, յայտարարելով թէ կանոնագիրը կը նախատեսէ սոյն պարագայ, սակայն վսեմ. Պէյը՝ չնորհակալութիւն յայտնելով իրեն նկատմամբ ցոյց տրուած համակրական զգացմանց, հրաժարեցաւ սոյն պաշտօնէն ներողութիւն խնդրելով. ուստի Մեծ. Աւետիս էֆ. Եօրտամեան ստանձնեց նախագահութիւնը եւ ատեանը բացաւ ժամը վեց ու կէսին:

Յետ ընթերցման նախորդ նստի ատենագրութեան, Տնօրէն ժողովոյ այցեգիններու մասին մի քանի առաջարկութիւններ եղան, բայց ժողովոյ մեծամասնութիւնը մերժելով զայնո՛ վերահաստատեց այցեգիններու դրութիւնը նախկին վիճակի մէջ եւ հետեւաբար՝ հաշուեցուցին նկատմամբ ուրիշ խնդիր չմնալով, ընդհանուր հաւանութեամբ քուէարկուեցաւ Տնօրէն ժողովոյ ներկայացուցած 1888 տարւոյ հաշուեցոյցը ամբողջութեամբն եւ առանց փոփո-

խութեան, ինչպէս նաեւ քուէարկուեցաւ 1887 տարւոյ մէջ գոյացեալ զուտ շահուն բաժանումն ըստ արամագրութեան 83 յօդուածի հիմնական կանոնագրի:

Յետ այսորիկ 1888 տարւոյ հաշիւները քննելու պաշտօնով Քննիչ յանձնաժողովոյ անդամը ընտրուեցան գաղտնի քուէարկութեամբ հետեւեալ անձինք.

Իտարէճեան	Աւետիս	Էֆէնտի
Համեան	Եղիազար	»
Մագհար	Պէյ	»
Նարինեան	Աբրահամ	»

Թէպէտ ումանք ի ժողովականաց առաջարկեցին թէ Քննիչ յանձնաժողովը պարտի նաեւ 1889 տարւոյ հաշուեցուցին պատրաստութեան մասնակցիլ, բայց Խնամակալաց ժողովոյ անդամք յայտարարեցին՝ թէ հաշուեցուցին պատրաստութիւն Վարչութեան եւ նորավայ հսկելու իրաւունքը Տնօրէն ժողովոյ կը վերաբերի, հետեւաբար Քննիչ յանձնաժողովը պարտի միայն հաշիւները ստուգել՝ առանց հաշուեցուցին նկատմամբ գիտողութիւններ բերելու ժողովոյ մեծամասնութիւնն հաստատեց սոյն յայտարարութիւն:

Յետոյ ըստ խնդրոց կարգին՝ Տնօրէն ժողովոյ երկամեայ պաշտօնավարութիւն լրացած լինելով, նոր անդամոց ընտրութիւն ընել հարկ էր ուստի Խնամակալաց ժողովը՝ Միութեան գալիք գործոց համար փորձառութեամբն պէտքն յիշեց-

նեղվ, առաջարկեց որ արդի Տնօրէն ժողովը վերահաստատուի՝ շարունակելով իւր պաշտօն երկու տարի եւս : Ընդհ. ժողովն ալ Խնամակալաց համակարծիք գտնուեցաւ եւ գնահատեց Տնօրէն ժողովոյ անդամոց ժրաջան աշխատութիւնքն, սակայն մեծամասնութեամբ որոշեց որ սոյն ժողովոյ եօթն անդամոց չորսը միայն վերահաստատուին եւ երեքն փոխուին . ուստի՝ Խնամակալաց ժողովոյ բերած մէկ սրբագրելի ցանկին վրայ գաղտնի քուէարկութեամբ ընտրութիւն կատարուելով, հետեւեալ անձինքն ընտրուեցան անդամ Տնօրէն ժողովոյ, երկամեայ պաշտօնավարութեամբ :

Վերահաստեալ նախկին անդամն	
Տէր Ներսէսեան Տիգրան Էֆէնտի	
Զէչէեան Կարապետ	»
Պօշնակեան Յակոբ	»
Ճէմալ Պէյ	»

Նոր ընթեալ

Մօմճօղլու	Ժան	Էֆէնտի
Տք. Պէկեան	Յակոբ	ալէյ
Սարաֆեան	Գէորգ	Էֆէնտի

Այնուհետեւ՝ ըստ առաջարկութեան Խնամակալաց ժողովոյ, որոշուեցաւ հրաժարեալ նկատել Ընդհ. ժողովոյ այն անդամք՝ որք առանց զեկուցման բանաւոր պատճառի յաջորդաբար երեք նստերու ներկայ չեն գտնուիր, եւ անոնց տեղ ուրիշներ ընտրել ըստ տրամադրութեան կանոնագրի 40 րդ յօդուածին :

Յետոյ գիւանը յիշեցուց՝ թէ ըստ տրամադրութեան 40 րդ յօդուածի Ընդհ. ժողովոյ վիճակաւ գաղարեալ 15 անդամոց տեղ նոր ընտրեալ 15 անդամոց պաշտօնավարութիւն չորս տարուան համար է, սակայն վերջին ընտրութեանց միջոցին 19 անդամք ընտրուած էին որոց չորսը հրաժարեալ անդամոց՝ եւ կամ այլ ժողովներու անդամակցութեան կոչուողներու պակա-

սը կը լրացընէին, հետեւաբար սոյն չորս անդամոց պաշտօնավարութիւն՝ միայն երկու եւ ոչ չորս տարւոյ համար է, զորս հարկ էր վիճակաւ որոշել: Ուստի վիճակ ձգուելով այս չորսի համար արդիւնքն եղաւ հետեւեալն.

Վաեմ. Ալի Ֆայիդ	Պէյ
Ազնաւոր Յովաչի	Էֆէնտի
Շէյս Ապտուլլահ	»
Փափազեան Խաչիկ	»

Հուսկ ուրեմն գիւանը յայտարարեց Խնամակալաց ժողովոյ կողմանէ՝ թէ Ընդհ. ժողովոյ անդամոց թիւը պէտք է 60 ըլլայ երբ Միութեան ծախուած բաժիններու թիւը հազարի հասնի, ուստի առաջարկուեցաւ Ընդհ. ժողովոյ անդամոց թիւն եւս համեմատաբար աւելցընել եւ արդի 50 անդամոց թիւն 40ի բարձրացընել առ այժմ: Սոյն առաջարկութիւնն ալ ժողովոյ կողմանէ ընդունուելով՝ ատեանը փակուեցաւ ժամը ինն ու կէսին:

## ԱՌԱԿ ԼԱՖՈՆԹԷՆԻ

ԿԱՂՆԻՆ ՈՒ ԵՂԵԳԻՆ

Կաղնին մի օր այսպէս ըստ եղեգին:

«Բնութեան գէմ բողոքելու	
Շատ իրաւունք ունիս գու .	
Քեզ համար բեռ մ'է ահագին	
Փոքր ու թեթեւ թփոց սարեկ .	
Ոչինչ հովէն՝ որ գուն ուրեք	
Կը բեկրեկէ ջրին երես,	
Ծըռել գլուխոց ըստիպուծ ես :	
Մինչդեռ ճակատն իմ կովկասուն հաւասար	
Սրեգական ճառագայթից գիմահար ,	
Մրրիկներու ծալրէ ճգունք .	
Ամեն սիւգ՝ քեզ ուժգին հողմունք ,	
Ամեն հողմ ինձ թուի զեփիւռ .	
Թէ ածէիր սատերուս տակ լայնասիւռ	
Որով մարգերս այս շուրջ ծածկեմ ,	
Պաշտպանէի զքեզ հողմոց դէմ՝	

Եւ նեղուէիր գէթ ոչ այսքան .  
Այլ դու հողմոց իշխանութեան  
Բուսնիս յաճախ յափունս խոնաւ .  
«Բանի՞ բնութիւնն է քեզդէմ անիրաւ ո»  
Արդարեւ դուք բնական բուխ սիրա  
ունիք ,

Պատասխանեց եղեգնիկ .

Բայց իմ մասին եղէք անհոգ .

Ոչ են հողմեր ինձ նկատմամբ անողոք  
Որքան ձեզի գէմ ոխերիմ .

Ես խոնարհմ բայց ոչ կոտրիմ .

Մինչեւ հիմա դիմադրեցիք աննկուն  
Իրենց սաստիկ հարհուածներուն  
Զըծոելով գլուխ հպարտ ,  
Բայց սպասենք մինչ ցաւարտ : »  
Հազիւ ըսէր այս , անգուման  
Հորիզոնին ծայրէն յայն կողմ՝  
Սարսափելի այնպէս մի հողմ ,  
Բուռն ընթանայ որոյ նման

Ոչ յղացած էին ամպրոպք բեւեռի :  
Կաղնին անխաղտ մընայ եղեգը ծըռի ,  
Հողմըն թափէ զիւր ձիգն ամէն՝  
Եւ վերջապէս խէլ խզէ արմատէն  
Ջայն որուն էր գըլուխ երկնից մերձաւոր  
Եւ հասնէին ոտունքն յանդունդ մահու

լսոր :

Թարգմանեաց

Մ. ԱՃՄԵԱՆ

### ՄԱՅՐԱԿԱՆ ԿԱԹՆՏՈՒԹԻՒԹԻՒՆ

Վիճակագրութիւնը ցոյց կուտայ թէ  
նորածին մանկունք առաջին տարւոյ  
մէջ կէտուակիէս կը մեռնին իրենց տըր-  
ուած կամ չափազանց կամ անքաւա-  
կան սննդեան պատճառաւ : Առողջա-  
պակութեան կանոններով միայն կարե-  
լի է տոյն կոտորածին առաջքն առ-  
նուլ . առողջապահիկ կանոններն ոչ  
միայն մննդեան եղանակը կը սորվեցը-  
նեն այլ այն ամեն խնամքներն զորս  
պէտք է մատակարարել մանկանց :  
Սննդեան մասին աւելորդ է ըսել թէ  
մայրական կաթնտուութիւնն , երբ կա-

րելի է , ընտրելագոյնն է : Ես չեմըսեր ,  
ինչպէս շատեր կը պահանջեն , թէ մայրը  
պէտք է սննւցանէ իւր զաւակը յա-  
նուն քաղաքակրթութեան , կրօնի եւ  
հայրենասիրութեան , ո՛չ չափազանցու-  
թիւնը չեմ սիրեր , սակայն պէտք է  
յայտարարեմ թէ երբ մօրը առողջա-  
կան վիճակը կը ներէ , մանուկը ան-  
տարակոյս մեծամեծ օգուտներ կը քա-  
ղէ մայրական կաթնառութենէն : Ման-  
կանց տրուելիք խնամց մասին ոչ եր-  
բէք ստնտու մը կրնայ ունենալ մօր մը  
անձնուիրութիւնը եւ հոգածութիւնը :

Այո՛ , մանկամարդ մայրեր , մանուկ  
մը սնուցանելու համար անձնուիրու-  
թիւն մանաւանդ թէ անձնուրացու-  
թիւն հարկաւոր է : Պէտք է հրաժեշտ  
տաք աշխարհիս այն աղմկալից զբաղ-  
մանց զորս ընկերական պարտաւո-  
րութիւնի կը կոչէք : Այս պայմանաւ  
միայն մայր մը կրնայ վայելել այն քաղ-  
ցըր գոհունակութիւնը զոր բնութիւնը  
իրեն կը վերապահէ . նա պիտի քաղէ  
իւր մանկան առաջին ծիծաղները եւ  
գգուանքները :

Ինչպէս նախորդ յօդուածով բացա-  
տրեցինք (աես Տնտեսի 7 թիւ) նո-  
րածինը լոււանալէ , քննելէ եւ հագուե-  
ցընելէ յետոյ , պէտք է տալ նմա քիչ  
մը շաքարախառն գաղջ ջուր իբրեւ  
լուծողական՝ աղեաց մէջը գտնուած-  
առաջին կղկղանքն մաքրելու համար :  
Ապա մայրը լսւ մը հանգստանալէ եւ  
քնանալէ վերջը , պէտք է մանկան քիչ  
մը ծիծ տայ : Մօրը ստինք՝ ծննդա-  
բերութիւնէ առաջ իսկ , թեթեւ եւ  
ջրային կաթ մը կը պարունակեն որ  
լուծողութեան յատկութիւն ունենալով  
շաքարախառն ջրոյն աղդեցութեան  
կօգնէ :

Ուստի եթէ հարկ ըլլայ նորածին  
մանկան ստնտու մի տալ որոյ կաթը հին  
է , խորհուրդ կուտանք եղերդէ (րա-  
տիքիա) կամ դեղձի ծաղիկներէ պատ-  
րաստուած օշարակ խմցընել մանկան :

Առաջին օրէն մանկան ծիծ տալն սա առաւելութիւնն ալ ունի որ՝ եթէ մայրը առաջին զաւակն է որ կը սնուցանէ, ծծելու գործողութիւնը կը դիւրացնէ ստեանց պատուհներուն ձեւակերպութիւնը:

Միալ է այն կարծիքը թէ մայրը պէտք է ծննդաբերութենէ երկու երեք օր վերջը կաթնտուութեան սկսի, վասն զի այն ատեն ստինքները լցուած, ուռեցած եւ պիրկ կ'ըլլան, եւ մանուկը չկրնար դիւրութեամբ պատուկը բերանին մէջ ամփոփել, որովնուազ կը սնանի եւ ըրած ջանքերովն ստեանց վերայ ճաթըստուածքներ եւ վէրքեր կը բանայ: Շատ կարեւոր է նսեւ թէ մօրը եւ թէ մանկան համար կաթնտուութեան ժամերը կանոնաւորել. հանգըստեան ժամանակ տոլու է մօրը որպէս զի կաթին պատրաստութեան գործողութիւնը կատարի եւ պէտք է նոյնպէս միջոց տալ մանկան որպէս զի մարսէ: Ուստի ցորեկը պէտք է կաթ տալ երկու ժամը անգամ մը, խոկ գիշերը լսու է վարդեցնել մանուկը միանգամ միայն կաթ ուտելու, եւ ի վերջոյ բոլորովին դադրեցնելու է եւ կամ գաւաթ մը կովու աղէկ կաթ տալու է:

Պէտք չէ թնաւ տալ նորածին մանկան մսի ջուր, լափա եւ այլ ուտելիքներ: Ժամանակէն յառաջ տրուած որ եւ է մնունդ՝ մանուկը հիւծութեան եւ մահու կ'առաջնորդէ:

Եթէ մօրը կաթը նոււազի, պէտք է կովու կաթ տալով պակասը լրացնել. խոկ երբ մայրը իւր կաթը բոլորովին կորսնցընէ, այն ատեն ստնտու մը բոնելու է:

Հասկնալու համար թէ մանուկը առած սնունդէն կ'օգտուի, պէտք է կընել զնա. հարկ է գիտնալ թէ նորածինը առաջին երկու աւուրց մէջիւր ծանրութենէ 100 կրամ կը կորսնցընէ՝ աղեաց մէջ հաւաքեալ կղկղանաց պար-

պուելուն պատճառաւ. այս կանոնը սակայն կրնայ բացառութիւն մ'ունենալ այն պարագային յորում երկար եւ դժուար ծննդաբերութեան միջոցին մանկան կղկղանքը պարպուին:

Երրորդ օրէն մինչեւ հինգերորդ օրը եթէ նորածինը լաւ սնանի, իւր կորուսած ծանրութիւնը կը վերստանայ, եւ վեցերորդ օրէն սկսեալ մինչեւ չորս ամիս մանկան ծանրութիւնը պէտք է աւելնայ օրը 20—24 կրամ. չորս ամիսէն յետոյ՝ 10—15 կրամ միայն կաւելնայ: Այս հաշուով եթէ մանուկը, օրինակի համար, իւր ծննդեան ատեն 3,250 կրամ կընէ, մէկ տարի վերջը պէտք է 9 քիլոկրամ կընէ:

Ցայտնի է թէ պէտք է մանուկը մերկ կընել, ձեռու վառարանին մօտ, որպէս զի հագուստներուն տարբերութեամբ ծանրութիւնը չփոփոխուի:

Մ. Ա.

## ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

### ՊԱՏՈՒԱՅԻՆ

Գերմանական լրագրի մը մէջ կը կարդանք, «Անգլիական Բարլամենթը՝ պատուաստի հակառակողաց աւաջարկութեամբ, որոշեց մասնագէտ յանձնաժողով մը կարգել պատուաստի խընդիրը քննելու համար որոյ արդիւնքը նշանակութեան արժանի է: Շէֆիլսի մէջ՝ որ ժողովրադային պատուաստման մասին Անգլիոյ ամենէն առաջին քաղաքն է, ծաղկի հիւանդութիւնը սկսած է սարսափելի կոտորած ընել, մինչդեռ լայսէմբը եւ Քիրկլի քաղաքները՝ որոց ժողովուրդը շատ տարիէ ի վեր մերժած է պատուաստի պարտականութեան գրութիւնը, ծաղկէ ազատ մնացած են քանի տարիէ ի վեր»:

Ցայտնի է՝ թէ եւսոպայի շատ երկիրներու մէջ պատուաստը պարտառորդէ է օրինօք. ասոր հակառակ շատ մը

գիտնականներ ալ կան՝ որք պատուաստը վնասակար կը նկատեն մարդկութեան, առարկելով գլխաւորաբար՝ թէ պատուաստը ոչ միայն անկարող է մարդս պահպանել ծաղկի դէմ, այլ ընդհակառակն առողջ մարդոց վրայ բռնի կը հրաւիրէ հիւանդութիւնն եւ անոր հետ մէկտեղ ուրիշ ապականիչ հիւանդութիւններ ալ, որք կրնան գտնուիլ սովորաբար պատուաստն առնուած անձին կամ կենդանւոյն վրայ։ Կերեւայ թէ այս գիտնոց գաղափարը օր օրի կարեւորութիւն ստանալու վրայ է, այնպէս որ Անգղիոյ Բարձամէնթը ստիպուեր է նկատողութեան առնուլ իրենց առաջարկը։

Մեք՝ գիտական տեսակետով չեմք կարող գաղափար յայտնել այս մասին, սակայն փորձով գիտեմք թէ՝ ծաղկի հանողներու մէջէն մեզ ծանօթ եղողներուն ամենամեծ մասը պատուաստեաններ եղած են եւ թէ տեսած ենք անձինք որք պատուաստեալ եւ միանգամայն ծաղկի հանած ըլլալով կրկին ծաղկի հանած են, վասնորոյ մեր կողմանէ ծաղկի դէմ ամենէն ազդու միջոց գտած եմք գարանքինը, այսինքն երբ տան մը մէջ ծաղկի պատահի պէտք է անդ ըստ կարեւոյն քիչ մարդ գտնուի եւ մանաւանդ տղաքներն պէտք է խսկոյն հեռացնել անտի, զգուշացնելով ամեն յարաբերութիւննէ։ Պէտք չէ նաեւ արհամարհել թեթեւ ծաղկիները, քանզի տեսնուած են շատեր որ թեթեւ պառկողէ մը պլշկելով իրենք խստ ծանը կերպիւ ծաղկի հաներ են։

—

### ԾԵՐՈՒԹԵԱՆ ԴԱՐՄԱՆՈՒՄՆ

Մարդիկ որքան աւելի տարիքնին առնեն, այնքան աւելի կը փափաքին գիտնալ թէ ինչ պէտք է ընեն իրենց կեանքը երկարելու համար։ Դիտելու

մասնաւոր երեք կէտեր կան այս նպատակին հասնելու համար,

1. Տարիքոտ մարդիկ պէտք է հեռի կենան այն ամեն անխոհեմութիւններէ որք յաճախ իրենց մահուան պատճառ կըլլան. փոքրիկ զեղծում մը՝ որ երիտասարդին համար կարեւորութիւն չունի, կրնայ վտանգաւոր ըլլալ ծերուելոյն համար. պէտք է զգուշանան օդոյն անբարեխառնութենէ եւ խոնաւութիւնէ եւ մանաւանդ ջղային ցընցումներէ։ Օրուան մէկ մասը պէտք է անկողնոյ մէջ անցընեն։

2. Ուտելիքը պէտք է թեթեւ բայց սննդարար ըլլայ. գրգռիչ կերակուրներ ուտելու չէ, եւ միաը չափաւորութեամբ գործածելու է։ Պէտք է ուտէ միայն կերակուրները որոց վարժած է։ Այն մարդը որ կաթ խմելու սովորութիւն ունի, պէտք է շարունակէ այդ սննդով իւր ծերութեան միջոցին։

3. Դեղերու մասին երկու հատ կան որ չափ կարեւոր են ծերոց համար, այն է ալգոլը եւ ափիոնը։ Եթէ ծեր հիւանդը ութսունի մօտեցած է, փոքր քանակութեամբ ափիոն ուտելով կրնայ իւր կեանքը երկարել շատ ամիսներ եւ թերեւս տարիներ։

—

### ԾՈՎԵՆ ԶԲՈՆՈՒԵԼՈՒ ԴԵՂ

Ճամբորդութեան ատեն ծովէն չը բռնուելու համար հետեւեալ դեղը շատ օգտակար է։

Բաւական է կրել ստամոքսին վրայ 13 հարիւրերբորդ ամեդը լայնութեամբ եւ 30 հարիւրերբորդ ամեդը երկայնութեամբ թաղիքի (քէչէ) կտոր մը զոր պէտք է ստէպ յօնեալի մէջ թրծել։

—

### ՑՈՒՐՏԵ ԽԱԾՈՒԾԱԾՔԻ ԴԵՂ

Սառած ոտքերն՝ ջարդուած եւ ճըզմուած սոխի մէջ առնելը լու օգուտ կընէ. բայց որովհետեւ անոր պատ-

րաստութիւնը շատ արցունք թափելու պատճառ կը լլայ , ուստի հետեւեալ միջոցը կառաջարկեմք որ դիւրին է եւ առողջապահութեան համաձայն : Այն ջուրը՝ որոց մէջ գետնախնձորդ խաչած ես , գործածէ տաք տաք սառած ոտքերը պանեօ ընելու համար , եթէ պէտք ըլլայ քանի մը օր իրարու վրայ : « Հարիւրաւոր մարդիկ բժշկուեցան այս պարզ միջոցով , զոր մեք գտած եմք » կըսէ Գերմանացի տանտիկիններու լրագիրը :

### ԾԽՈՂԱՅԻ ՔԱՆՍԵՐ

Տօքթօր Ֆօլիչ Բարիզի լրագրապետներէն մէկուն ըսեր է թէ ինք ծխելը կը գտաէ այն պատճառներուն հետ որք յառաջ կը բերեն կոկորդային քանսէրը (քըրթլաք ինձիտմէսի) , քանզի կոկորդի քանսէրներու մեծ մասը ծխող սեռին կը վերաբերին . տասը էրկիմարդոց մէջ հազիւ մէկ կին գտած եմք այդ հիւանդութեամբ : Յիրաւի այս միայն տեսութիւն մ'ըլլալով վճռական չի կրնար ըլլալ , բայց սա պէտք է գիւանալ եւ մտածել թէ յատուկ հիւանդութիւն մը կայ օր կը կոչուի ծխողաց քանսէր :

### ԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆՔ ՕԴՈՅ

Նշանաւոր գիտնական մը , Պ. Մ. Կ. Տալէ , մետէորաբանական գուշակութիւններն երկու կարգի կը բաժնէ . ա . այն գուշակութիւնք որ ուսումնական դիտողութեանց արդիւնք են եւ կը յենուն գլխաւորաբար երկնից եւ ամպոց վիճակին վրայ . բ . այն գուշակութիւնք զորս աստեղաց , կենդանեաց եւ բուսոց վիճակէն կը հետեւցընեն . այս վերջինք շատ կարեւոր են բայց յաճախ հակասական մետէորաբանութեան սկզբանց :

Ամեն գուշակութիւնք , ուսումնական ըլլան թէ ոչ , գիւղացւոց և նաւաստեաց

ըրած դիտողութեանց արդիւնք են . ասոնք շատ հետաքրքրական են մանաւանդ այն նկատողութեամբ որ շատ անգամ զանոնք փորձով ապացուցանելն անկարելի եղած է եւ սակայն ստոյգ եղելութիւններ են : Բայց պէտք է գիտնալ նաեւ թէ մետէորաբանական գիտութիւնը տակաւին մանուկ է :

Ամենէն հին եւ ամենէն ապահով օդոյ գուշակութիւնք երկնից եւ ամպոց երեւոյթէն քաղուած են . եւ յիրաւի երբ արեւը կը ծագի եւ կը մտնէ , երկնից երեւոյթը օգտակար ծանօթութիւններ կընծ այէ :

Երեկոյեան կարմրութիւնը , թէեւ երկինքը ամպոտ ըլլայ , նշան է թէ երկրորդ օրը օդը գեղեցիկ պիտի ըլլայ , իսկ առաւօտեան կարմրութիւնը անձրեւ եւ հողմ կը նշանակէ :

Սրեւը մարը մտնելու միջոցին , երկնից փայլուն գեղնութիւնը հողմ եւ եթէ գեղնութիւնը տժգոյն ըլլայ , անձրեւ կը նշանակէ :

Անտարակոյս հողմ տեղի կունենայ երբ արշալյուը կը ծագի ամպոց խաւին վրայէն :

Պայծառ կապոյտ երկինքը գեղեցիկ օդոյ նշան է , եւ մութ կապոյտը՝ անձրեւի :

Անորոշ եղերքներով ամպերը գեղեցիկ օդ եւ կամ թեթեւ հողմ կը խոստանան , թանձր եւ որոշ եղերքներով ամպերը բուռն հողմոց նշան են որք երբեմն յետոյ տեղի կունենան և երբեմն ալ յառաջընթաց կը լան ամպոց :

Երբեմն ամպերը լերանց եւ բարձր բլրոց գագաթին պահ մի կցուած կը մնան . եթէ վար իջնան , անձրեւն ապահով է . եթէ մթնոլորտին մէջ բարձրանան՝ գեղեցիկ օդն անհրաժեշտ է :

Հողմոց փոփոխութիւն մը տեղի կունենայ երբ վերին սահմանի ամպեր վարի կարգի ամպոց հակառակ ուղղութեամբ ընթանան . երբ վարի սահ-

մանաց հողմը սաստկանայ, մինչդեռ  
աւելի բարձր գտնուած ամպերը հա-  
կառակ կողմ կընթանան, նշան է թէ  
վերին հողմը՝ վարի հողմին պիտի յա-  
ջորդէ:

Անշարժ ամպերն հողմոյ շարունակիլը  
կը յայտնեն, եթէ հողմոյն փշած կողմն  
գտնուին. իսկ հողմոյ դադրիլը կը  
ցուցընեն եթէ հակառակ կողմը հա-  
ւաքուին թանձր խաւերով:

Անձրեւն ապահովէ երբ թանձր ամ-  
պեր իրարու վրայ կուտակին. եթէ  
անձրեւը արեւուն ծագելէն ժամ մը  
առաջ սկսի, օդը պիտի բացուի կէս օ-  
րէն առաջ, եթէ անձրեւը արեւուն  
ծագելէն մէկ ժամ վերջը պատահի,  
նորա տեւողութիւնն աւելի երկար  
կըլլայ:

Պէտք չէ կուրօրէն հաւատալ վերոյ-  
գըրեալ գուշակութեանց, եւ սակայն  
կրնան օգտակար ծանօթութիւններ  
ընծայել երբ ջերմաչափի եւ օդաչափի  
տուած նշաններն եւս համաձայն ըլլան:

### ԳԻՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ

#### ՀԱԽԵՐՈՒԽՆ ԾԵՐԸ ՈՐՈՇԵԼ

Հաւերուն տարիքը որչափ քիչ ըլլայ  
այնչափ ոտքերը գեղին կըլլան, եթէ  
բաց գոյն գեղին ըլլայ՝ դարձեալ տա-  
րիքը շատ չէ. հաւու ոտքերը որչափ  
մթնի եւ սեւնալ սկսի՝ այնչափ տարի-  
քի շատութիւն ցոյց կուտայ:

#### ԲՈՅՑԵՐԸ ԹԻՉՈՒԽՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼ

Պարտէզին մէջ նոր ծլած բոյսերը  
թոշուններէ պահպանելու համար՝ մուշ-  
տակի մը կտոր արտին վրայ ձգելու է.  
Ճնճղուկները զայն կատու գիտնալով կը  
հեռանան: Կեռասենիներու համար ալ  
միեւնոյն բանը կրնայ ըլլալ՝ պտուղնե-  
րը հասած ատեն մուշտակի մը կտոր  
ծառին վրայ կապելով:

ԼՈՒԾՔԻ ԶՈՒԽՆ ՀՈՂԻ ՊԱՐԱՐՏՈՒ-  
ԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Թէ միսանքի մուրն (օճաք քուրու-  
մու), վայսի եւ ածուխի մոխիրը եւ  
տան աւլուած փոշին աղրի տեղ հողը  
պարարտացնելու կը ծառայեն, թերեւս  
աւելի ծանօթ ըլլայ, բայց խիստ քի-  
չեր պիտի գիտնան թէ լուացքի ջուրը  
(չամաշըր սույու) եւ մանաւանդ կե-  
րակուրի ամաններունը (պուլաշըր սու-  
յու) շատ աւելի կօգնէ նոյն նպատա-  
կին: Պարտէզ ունեցողները պէտք չէ  
որ պարապ տեղ վատնեն լուացքի ջու-  
րը, քանզի այս ջուրերը իւղոտ եւ ա-  
զոտ նիւթեր կը պարունակեն, որք շատ  
սնունդ կուտան ծառերուն, վասն ո-  
րոյ պէտք է այդ ջուրերը գործածել  
պարտէզն ու ծառերը ոռոգելու . աս-  
կից զատ աճառջուրը ծառերուն ար-  
մատը գտնուած շատ տեսակ ձնիներն  
ալ կոչնչացնէ:

#### ՄԵՂՐԻ ՇԻՆՈՒԱԾ ԳԻՆԻ

Կարելի է մեղրէ պատուական գինի  
մը պատրաստել հետեւեալ կերպով:

Կէս ժամու չափ կամաց կամաց ե-  
ռացնելով եփելու է՝ շարունակ գրիք-  
րացընելով, 22 ու կէս լիտրա ջրոյ մէջ  
12 ու կէս քիլօ մեղրը. Այնուհետեւ  
պէտք է յաւելու քիչ քիչ եւ միշտ  
խառնելով մէկ ու կէս քիլօ բարակ մաղ-  
ուած կիր: Հեղուկին երեսը թանձր  
գրիփուրներ կը ձեւանան զորս պէտք է  
հետզհետէ առնուլ. եւ երբոր այլեւս  
գրիփուր չձեւանայ, հեղուկը փայտէ  
հնձանի (շիրա թէքնէսի) մը մէջ պար-  
պելու եւ թողլու է որ հանդարտի .  
երբ պարզուած ու պայծառ է, մեղմով  
պարպելու է՝ խնամքով մաքրուած կոն-  
քի մը մէջ եւ 3 քիլօ ածուխի փոշի  
խառնելով նորէն եփելու է. յեայ  
գարձեալ փայտէ հնձանին մէջ պարպե-  
լու եւ երբոր պաղի փանէլայէ մը ան-  
ցընելով գտելու է:

Կիրին պաշտօնն է չքոքացնել մաս մը թթու (acide), իսկ ածուխը մեղրին մոմի համը կը ջնջէ :

Չտեալ հեղուկը կրկին կաթսայի մէջ դնելով եւ 25 հաւկթի ճերմկուցը խառնելով նորէն եռացնելով եփելու է . հաւկթին ճերմկուցը թանձրանալով աւելի եւս կը պայծառացնէ հեղուկը զոր պէտք է մէկ ժամու չափ կրակին վրայ պահել : Ապա թողլու է որ պաղի եւ յետոյ տակառի մէջ պարպելու է ; դիտելով որ տակառը բոլորովին լեցուն չըլլայ եւ ծակին վրայ միայն լամթ մը դնելու ու թողլու է որ խմորի . խմորումը աւարտելէն եւ գինին պարզուելէ յետոյ շիշերու մէջ լեցնելու է :

Այսպէս լաւ պատրաստուած մեղրի գինին՝ կին մասերի կը նմանի եւ կրնայ չատ ատեն պահուիլ, բաւական է որ շտեմարանը զով ըլլայ եւ մանաւանդ եթէ շիշերը աւազի մէջ թաղուած ըլլան :

—

### ՄՐՃՈՅ ԴԻՐՏՆ ԻԲՐԵՒ ՊԱՐԱՐՏՈՒԹԻՒՆ

Շտեր սրճոյ դիրտը (խանվէ թէլֆէսի) տնկոց գաղարներու մէջ կը թափեն տունկերը պարարտացընելու դիտաւորութեամբ . չեն դիտեր սակայն թէ այս միջոց մ'է որդերը ամեցընելու եւ ծաւալելու որ հետեւարար կը վնասեն տունկին . յիրաւի այն տունկերը որ այս եղանակաւ կը խնամուին՝ ի սկզբան նոր զօրութիւն մը կը ստանան եւ արագութեամբ կը զարգանան, բայց վաղ ընդ փոյթ կը հիւանդանան եւ կը չորսան : Եթէ այս տնկոց արմատը քննեն՝ պիտի տեսնեն հոն բիւրաւոր որդերու եւ միջատներու բանակներ հաւաքեալ :

Մրճոյ դիրտը լաւ պարարտացուցիչ նիւթ մ'է, բայց պէտք է ամոքել զայն խառնելով կաւ, աւազ, փայտածուխ եւայլն . եւ փոքր քանակութեամբ գործածել :

Հաւագոյն է սրճոյ դիրտով եւ ջրով

խառնուրդ մ'ընել եւ թողուլ ժամանակ մը օդոյ, անձրեւի եւ արեւի ազդեցութեան տակ որպէս զի լաւ մը խմորի եւ այնպէս գործածել, զի երբ սրճոյ գիրաը առանձին եւ թարմ գործածուի կծու կըլլայ եւ յայնժամ բուսոց աւելի վնաս կուտայ քան թէ օգուտ :



### ՀԱԽԱՔԱԾՈՅ ԳԵՂԵՑԻԿ ԽՕՍՔԵՐՈՒ

Կնոջ մ'ամենէն աւելի վախցած բանը առանձնութիւնն է, որովհետեւ՝ թէեւ նա կը սիրէ ինքզինքը դիտել բայց չախորժիր ինքնիրեն խօսելէ :

Դիւանագիտութիւնը հայրենեաց սիրոյն համար ստելու արհեստն է :

Ամուսնութիւններն ալ սերի (խայմալ) նման ոչինչ բանով մը կ'ստրուին :

Առաքինութեանց մէջ գթութիւնն է միայն որ ամենէն աւելի կը սիսալի :

Քաղաքականութեան մէջ, մարդ չատ անգամ չը գիտեր ի՞նչ ցանելը եւ երբէք ի՞նչ քաղելիքը :

Մարդկային ցեղը կը նմանի այն պտղոց՝ որոնց թէեւ մէկ կողմը փըտած, սակայն միւս կողմը ողջ եւ համել է . երբէք կատարելապէս ապահնեալ կամ կատարեալ առողջ չ'են :

Լուռթիւնը՝ անկատար արդարացումէ մ'աւելի լաւ է :

Բնական օրէնքով մը մարդկային միտքը միշտ կը գեղեցկացնէ եւ կը բարձրացնէ իւր զմայլման առարկայն :

Անոնք որ կը կարդան՝ չատ բան գիտեն . անոնք որ կը դիտեն . աւելի չատ գիտեն :

Բարոյականը սեղմիրան մ'է (corset), ընկերական միջնավայրին մէջ ամեն մարդ զայն կը կրէ, բայց ատեն ատեն ամեն մարդ զայն կը թողու :

Եթէ պատերազմ կը փափաքիս՝ խաղաղութեան վրայ խօսէ :

Սիրելը սիրուելէ աւելի քաղցր է :

Գրալանը ստակ ունեցողին համար աշխարհք միշտ աղէկ կ'երթայ:

Սիրող սիրտ մ'ամուր ապաւէն մ'է: երբ պատերազմի երթաս՝ աղօթք մը ըրէ, երբ ծովի վրայ ճամբորդելու ըլլաս՝ երկու աղօթք ըրէ, երբ ամուսնանս՝ երեք աղօթք ըրէ:

Ճշմարիտ վիշտը այնպիսի շեշտեր ունի որ սրտի տէր մարդիկը կը յուզէ:

Յոյսը գերազդներուն երեւակայութիւնն է:

Կենաց մէջ հարկ է որ մարդ փոքրինչ ձանձրանայ:

Յառաջադիմութիւնը շատ անգամ մահացու է:

Մարդս իւր սիրած բանը գեղեցիկ կը կարծէ եւ պաշտած դաւանանքը սուրբ:

Կնոջ մ'ամենէն մեծ ուրախութիւնը սիրելէ յետոյ հնազանդիլ է:

Պարկեշտ մարդ մը պէտք չ'է երբէք սուտ խօսի:

Ատելութեան վրայ բան մը կարելի չ'է հիմնել, բայց արդարութիւնը, եղբայրասիրութիւնը եւ սէրը տեւական ընկերութեանց ճշմարիտ խարիսխներն են:

Աւետարանին այն խօսքը թէ՝ «Փընտուեցէք եւ պիտի գտնէք» մէկ բացառութիւն մը միայն կրնայ ունենալ այն է՝ ընդհանրապէս խելացի խօսքերը առանց փնտուելու ինքնիրեննին կուգան:

Բառերը՝ գաղափարները չեն փոխեր:

Բացակայութիւնը միջն կարգի կը բերը կը նուազեցնէ եւ կաւելցնէ մեծերը, ինչպէս հովը ճրագը կը մարէ եւ կրակը կը հրահրէ:

Ժամանակը նպաստաւոր է բարեկամութեան եւ թշնամի է սիրոյ:

Շատ անգամ կանանց մօտ ինչ որ տխմարութիւն կը կարծենք՝ չարամտութիւն է:

Գրականութեան մէջ իրաւունք ունենալու ամենէն մեծ միջոցն է մեռած ըլլալ:

Այն փիլիսոփայական անարգանքն որ շատ մարդիկ կ'զգան կենաց համար, չ'ապահովցներ միշտ թէ՝ մահուան առջեւ քաջ պիտի գտնուին նոքա:

Մայրահեղ շողոքորթութիւնը տեսակ մը նախատինք է:

Յոյսը անքուն մնացող մարդու երազէ: Գեղեցիկ կրբերը գեղեցիկ հոգիներու յատուկ են:

Աւելի գիւրին է պճրուհի մ'ամուսնացնել քան թէ գիտուն աղջիկ մը, որովհետեւ գիտուն աղջկան մը հետ կարգուելու համար մարդ հպարտ ըլլալու չ'է, ինչ որ շատ հազուագիւտ է, մինչդեռ պճրուհոյ մը հետ կարգուելու համար մարդ անխելք ըլլալու է՝ ինչ որ շատ հասարակ բան է:

Սրկած մը պատահած ժամանակ միշտ կը գտնուի մէկը որ տխմար գոնունակութեամբ մը կըսէ «Ես արդէն գուշակած էի այդ բանը»:

Սիրոյ հետ կատակ չըլլար: Նախախնամութեան ուղիները խորհրդաւոր են:

S. 20ՊԱՆԵԱՆ

## Տ Ն Ա Կ Ա Ն

### ՍԵՆԵԿԱՑ ՕԴԸ ՄԱՔԻԵԼՈՒ ՄԻԶՈՑ ՄԸ

Փոշիացեալ կաւիճի վրայ հասարակ քացախ լեցուցէք մինչեւ որ խառնուրդն այլ եւս չեռայ: Քիչ մը ժամանակ հանդարս թողէք հեղուկը եւ երեսն ելնող ալաւեղի ու աւելորդ մասը վերցնելով՝ պահեցէք ամանին յատակը մնացող հաստատուն մասը: Երբ ուզէք գործածել զայս, պէտք է դնել հողէ կամ բիւրեղեայ գաւաթի մը մէջ եւ լեցնել վրան մի քանի կաթիլ ծծմբական թթու (acide sulfurique): Խսկոյն դուրս պիտի ենէ սպիտակ շոգի մը որ վայրկինի մը մէջ պիտի կարենայ մաք-

րել օդը եւ ջնջել ամէն տեսակ անտառք հոտ :

### ԱԿՈՒԱՆԵՐՆ ՄԱՔՐՈՂ ԶՈՒՐ

Առէք գեղեցիկ լիմոն մը, եւ չոր մեխակներով յարդարենէդ յետոյ, շիշի մը մէջ դրէք եւ վրան մէկ լիտր օղի լեցուցէք: Երեք շարաթէն յետոյ, ասուի կտորով մը կրնաք այդ հեղուկը գործածել մաքրելու համար ձեր ակռայներն: Կարմիր գեղեցիկ գոյն մը մը կուտաք հեղուկին, եթէ վերոյիշեալ խառնուրդին մէջ դնէք մէկ կրամ փոշիացեալ գոճան<sup>(1)</sup> եւ մէկ կրամ պաղլեղ:

### ԿԵՌԱՍԻ ՇԻՆՈՒԱԾ ԶՈՎԱՑՈՒՑԻՉ

#### ՀՄՊԵԼԻ

Առէք մէկ քիլօ կեռաս եւ կուտերն ու կոթերն հանենէդ յետոյ ամանի մը մէջ ճղմեցէք եւ խառնեցէք զայս խրվամի եկած 400 կրամ շաքարի հետ: Երեք ժամ եռացման ենթարկենէդ յետոյ, թղթոյ մէջէն անցնելով, կրնաք մաքրել հեղուկը լեցուցէք վրան գաւաթ մը յիշը եւ ապա գործածեցէք: Ամռան տօթագին աւուրց համար անվնաս եւ զովացուցիչ ըմպելի մը պիտի ունենաք:

### ՄԱԶԵՐԸ ԶԲ ԹԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ

#### ԴԵԼ ՄԸ

Հալեցուցէք 300 կրամ եղան ծուծ (moelle) եւ 500 կրամ սպիտակ մոմ: Սոյն երկու նիւթերն հեղուկնալէն յետոյ, դգալի մը միջոցաւ խառնեցէք հեղուկը, մէջը 50 կրամ վարդի ջուր եւս լեցնելով: Պիտի ունենաք տեսակ մը բօմատա որոյ գործածութիւնը ձեր մազերն թափելէ պիտի արգիլէ:

<sup>(1)</sup> Տեսակ մը միջատ որ կարմիր ներկ մը կուտայ:

### ԶՈՎԱՑՈՒՑԻՉ ՀՄՊԵԼԻ ՄԸ

Առէք մէկ ու կէս լիտր հաղարչ եւ նյոնչափ զմառուշ: ճղմեցէք լաւ մը եւ եփեցէք մէկի լիտր ջրոյ մէջ լուծեալ եւ խրվամի եկած 500 կրամ շաքարի հետ: Յետոյ թուղթի մէջէ անցընելով զտեալ մասը կրնաք գործածել պաղվիճակի մէջ, ինչ որ ձեր մարտողական գործարանաց վրայ արդիւնաւոր աղդեցութիւն մը ի գործ պիտի դնէ:

### ՀՆԴԿԱԿԱՆ ՕՇԱՐԱԿ

Հալեցուցէք 4 լիտր եռացեալ ջրոյ մէջ 2 քիլօկրամ շաքար եւ վրան աւելցուցէք 5 կրամ կիտրոնական թթու (acide citrique):

Թողէք որ ամբողջովին պաղի: Յայնժամ լեցուցէք վրան 6 կրամ կիտրոնի իւշ (essence de citron) եւ 6 կրամ եւս գինոյ ոգի (esprit de vin), լաւ եւ երկար ժամանակ խառնեցէք եւ յետոյ շիշերը լեցուցէք:

Գաւաթ մը ջրոյ մէջ երկու դգալ այդ օշարակին պիտի կազմեն համեղ եւ անուշահոտ ըմպելի մը:

### ԵՐԿԱԹԵԱՅ ԱՌԱՐԿԱՑՆԵՐԸ ԺԱՆԳՈ-ՏԵԼԻ ԱՐԳԻԼԵԼՈՒ ՄԻՋՈՅ ՄԸ

Առէք խիստ թանձր չնարակ (վէռնիճ) եւ սորա ծաւալին երկու անգամը, թէրկապկնին ոգի եւ երկար ժամանակ խառնեցէք: Եթէ նուրբ սպունգի մը կամ վրձինի մը միջոցաւ այդ խառնուրդէն խիստ բարակ խաւ մառնէք եւ տարածէք երկաթին վրայ, մետաղը չորնալն յետոյ որեւէ այլայլութիւն մը չպիտի կրէ եւ ժանգի ամենափոքր երեւոյթ միսկ չը պիտի նշմարուի իւր վրայ:

Թարգմ.

Մ. Գ. ՄՈԶԵՍԻՆ

ՄՈՒՇՏԱԿՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼ ՑԵՑԷՆ

Պէտք է քափուր, լավանդա կամ

խնկունի (romarin) (պիպէռիչ) գնել  
մուշտակներու մէջ, եւ կամ սեւ պղպեղ  
ցանել անոնց վրայ : Հագնելու ատեն  
պէտք է անշուշտ թօթուել մուշտակ-  
ներն :

### ՀԱԳՈՒՍՏՆԵՐՈՒՆ ԻԻՂԻ ԲԻԾԵՐԸ ՄԱՔՐԵԼ

Երբ կերակուր ուտելու ատեն իւղոտ  
կտոր մը իյնայ կամ կերակուրի ջուրը  
թափի զգեստի վրայ, հացի փորով  
անմիջապէս չորցնելու է եղած թացու-  
թիւնն, եւ հետզիետէ նոր հացի փո-  
րով չփելու է բիծ եղած տեղը, մինչեւ  
որ անտեսանելի ըլլայ: Այս բանն պէտք  
է ընել այն ատեն, որ բիծը կը պա-  
տահի՝ առանց ժամանակ կորսնցնելու :  
Եթէ թող արուի որ բիծին թացու-  
թիւնը չորնայ, այն ատեն պէտք է՝ եր-  
կու կտոր թուխ կամ ծծուն թղթի մէջ  
զետեղել բծաւոր տեղն եւ տաք յար-  
դուկ (իւթիւ) անցնել անոր վրայէն եւ  
կրկնել սոյն գործողութիւնն մինչեւ որ  
բիծը մաքրուի:

Յանդիականի  
Յ. Ս. ՏՈՒՏՈՒԽԻԱՆ

### ՊԱՐԱՊՈՅ ԺԱՄԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Դատապարտեալն իր փատարանին :  
«Ճառ երկար դատապարտութիւն է  
այս, բանտարկութիւն քսան տարուան  
համար» : Փատարանը ի միարառութիւն  
հուր պաշտպանածին: «Այո՛ քսան տարի .  
երկար ժամանակ է արդարեւ բայց  
գուցէ այնչափ չես ապրիր:»

Օր մը հարցուցին Միլթօնի թէ՝ Ի՞նչ-  
պէս կըլլայ որ ազգաց ոմանց մէջ օրէնք  
կայ՝ որով իշխանազունք 14 տարեկան  
եղած ատեն չափաւոր կը սեպուին ի-  
րենց ազգը կառավարելու եւ օրէնք  
կայ դարձեալ որ 18 տարեկան չեղած  
նոքա չեն կրնար ամուսնանալ: «Հըհ .

այդ շատ դիւրին հասկանալի բան է,  
կը պատասխանէ Միլթօն, քանզի ա-  
ւելի դժուար է կին մը կառավարել  
քան թէ ազգ մը» :

Ամեն ո՞յ իր բաժնին կը խառնուի :  
Նոր զաւակ ունեցող կին մը՝ որոյ տը-  
ղեկը ըը քնանալով գիշերն անընդհատ  
կը պօռար, արթնցուց իր ամուսինը,  
որ անկողնոյն մէջ անհոգ կը քնանար  
եւ խնդրեց որ քիչ մ'ալնա իր տեղ հոգ  
տանի տղեկին՝ «միթէ զաւակը երկուք-  
նուս ալ չի վերաբերիր ըսելով: «Իրա-  
ւունք ունիս» պատասխանեց ամուսինը  
անկողնոյն մէջ միւս կողմը դառնալով  
եւ «գուն քու բաժնիդ ինկածն ըրէ, իմ  
բաժնիս եկած միջոցին թող երթայ  
տղեկը պօռայ» ըսելով:

Գրասիրտ աղա, ո՞յ ամեն շաբար օր  
մուրացկանին ստակ կուտար: Ծո Բ'նչէ  
ատ. մէկ մէկ հոգին չօգտեց հիմա ալ  
երկերկու կուգաք կոր. որելնուտ տամ  
տասնոցը: Ասոր տուր աղա. ես մէլ-  
մէլիք կերթամիւշրերիներս իրեն ծա-  
խեցի:

Հերանդը: Տօքթէօր, արդեօք գէշ  
տեսակէնէ վէրքս:

Բժիշկը: Ես գեռ այս վէրքը այսպի-  
սի սքանչելի գեղեցկութեամբ տեսած  
չունէի. հարիւր մարդէն. հազիւ մէկը  
կրնայ օրեւասիոնը անցնել:

Պատկերը դիտող մը: Կարծեմ սա  
պզտի կէտը . . .

Պատկերինանը (դոդ եղած): Բայց նե-  
րեցէք, մատով մի դպչիք պատկերին:

Դիտողը: Վնաս չունի. յետոյ ձեռքս  
կը լուամ:

Աղեքսանդր Տիւմա շատ անդամ կը  
պարծենար՝ թէ իր յօդուածներուն հա-  
մար բարձր գիներ կը վճարէին իրեն :

Օր մը գարձեալ ընկերութեան մը մէջ պարծենցած ատեն. «Հատ լւա» ըսաւ ներկայ գտնուող օստարական մը, ամենէն սուշ յօդուածդդ քանիի եկաւ» : «Մէկ տողին տասը ֆրանք ստացած եմ» պատախանեց Տիւմա : «Եհ, թէ որ ատէնէ բան մը չէ, ես երբեմն կէս միւլիօն ֆրանք կըստանամ պարզ զծի մը համար» — «Յիրաւի» յարեց Տիւմա ծաղրելու ձեւով մը «ո՞վ էք դուք ուրեմն» . «Երկաթուղեաց գիծերը շինողն եմ» :

ԲԲ.ԲէօՑ1. ԱՆԷ.ԲԹ.ՕՏ.Խ.Բ

### ԿԻՆ ՄԸ ԿԱՌԻՎ.Ա.Ա.ԲԵԼՈՒԻ ՃԱ.ՄԲ.ՇՆ

Կին մը կառավարելու առաջին ճամբան է՝ սանկ ըսեմ, խանդադատանաց ճամբան, որոյ գործադրութիւնը կըլլայ այս կերպով: Կանչէ կինդ, ըսէ իրեն՝ 11,554 երրորդ անգամն ըլլալով, թէ զինքը շատ կը սիրես եւ թէ իրեն վրայ կատարեալ վստահութիւն ունիս, ուստի տան ամեն կարգադրութիւններն իրեն պիտի ծգես կատարեալ անմիջամտութեան քաղաքականութիւն մը ստանձնելով: Ոմանք կըսեն թէ այս իմաստուն ճամբան այնպէս կը կակլացընէ կնոջ մը կամքը, որ այլեւս ամեն հոգ կը տանի էրկանը ամեն պահանձումներն իրովին կատարելու համար: Մարդ մը կար ժամանակաւ որ այսպէս կը քարոզէր, նա պարտաւոր մնաց մեր գրասենեակին մեծկակ գումար մը եւ շատ կը ցաւիմ իրեն համար ըսել, թէ հարիւրին տասներկուք եւ կէս միայն ստացանք իրմէն :

Երկրորդ ճամբան է տնտեսագիտական ճամբան, որ ընդունուած է գըլլաւորաբար մաթէմաթիքայի սիրահարներէ եւ նմաններէ: Այս ճամբան երթալու համար ծախու կառնես փոքրիկ տետրակ մը կարմիր սիւնակներով, կանոն մը եւ այլ պէտք եղած կանոնական գործիքներն, յետոյ մատնա-

նիշ կընես՝ քու պաշտելի վարդուկ, թագուկ կամ այլ անուն գառնուկիդ, թէ դու իրեն շաբաթական մը պիտի վճարես՝ որ առնուած տետրակը եւայլն մէջն ըլլալով, երկու հարիւրը չի պիտի անցնի. յետոյ կը բացատրես թէ ինչ որ առնէ պէտք է դրէ յիշեալ կարմիր սիւնակով տետրակին մէջ եւ կըսէ միշտ հաշիւն քու տալիք դրամներով: Այս կերպով կրնաս ունենալ տնտեսագէտ եւ գործէ հասկցող կին մը, որ մեծ հաճոյք մը պիտի ըլլայ քեզ համար: Այս տնտեսագէտներէն մէկը մեր յաճախորդն է . ամուսնաթողութեան դպտ մը ունեցանք իրեն դէմ քանի մը շաբաթ առաջ:

Երրորդ թիւ ճամբան է վարդապետական ճամբան, որ ընդունուած է յաճախաբար տաղանդի տէր անձերէ, տարիքոտ զօրականներէ եւ գործաւորներէ: Շատ պարզ է այս ճամբան ախորժելի կերպիւ պարզ, եւ կը կայանայ՝ երբէք չի խոնարհիլէ կնոջդ առջեւ, առանց նկատողութեան առնելու զինքը որ եւ է բանի մէջ: Իրագործէ այն վեհ գաղաքարը՝ թէ էրիկ մարդն է մեծը եւ թէ կինը ստեղծուած է մարդ կանց գլւրութեանցը համար: Կինդ պիտի հակառակի ասոր, բայց այդ պէտք չէ խոտորէ զքեզ քու ճամբէդ: Գնա պտտիլ երբ որ կամիս: Կեր երբոր կուզես, ինչպէս որ կուզես, ուր որ կուզես եւ ինչ որ կուզես. ամենայն հաւանականութեամբ վախճանը որոշ պիտի ըլլայ, կինդ կամ պիտի մեռնի՛ կամ պիտի ուղղուի: առաջին պատահականութեան ատեն գոնէ միսիթարութիւն մը պիտի ունենաս որ եթէ ապրելու ալ ըլլար չի պիտի կրնար քեզ օգտակար ըլլալ:

ՅՈՒԳԴ.Ի.ԱԿ.Ա.Ն.

## ԱՅԼԵԿԱՅԻ. ՔԱՂՈՒԱԾՔ

— Զինաց կայսրութիւնը չորսուկէս միլիոն բառակուսի մզոն տեղ կը պարունակէ, որ ըսել է աշխարհիս ամբողջ հողային տարածութեան տասներկուերրորդ մասը :

— Անգղիոյ բարլամէնթի շէնքին՝ երկումիլիոն անգղիական ոսկիէն աւելի ծախք գացած է:

— Ցիմարութեան պատահարներու զրեթէ մէկ չորրորդը ժառանգական է:

— Փիղ մը միջին աստիճանի՝ հարիւր յիսուն մարդու զօրութիւն ունի:

— Մեռնողներու տարեկան թիւը՝ ամբողջ աշխարհի մէջ, եռեսուն և հինգ միլիոնը կանցնի:

— Վէլինկթընի դուքսը զիշերները միայն չորս ժամ կը քնանայ եղեր. բայց պէտք չէ՝ որ ուրիշներ ալ անոր օրինակին հետևին.

— Պարզ աչքով տեսանելի աստղերը երեք հազարէն աւելի չիկան:

— Անգղիոյ մէջ տպուած զիրքերն տարին վեց հազարի կը հասնին:

— Զայնի կողմանէ թամարները ամենէն զօրաւոր և Ճարոնցիները ամեն ազգէ տկար են:

— Զուրը սառած ատեն կընդորձակի իր չափէն մէկ իններորդ աւելի:

— Անգղիոյ տէրութիւնը 310 միլիոն ժողովուրդ ունի և ամբողջ աշխարհի մէկ վեցերրորդ հողային մասը զրաւած է:

— Աղը զրեթէ ամբողջ աշխարհի վրայ կը ճաշակուի, և հոն շատ արժեքաւոր է ուր հազուազիւտ է: Ափրիկէի զանազան կողմերը՝ մարդը աղի փոխարէն կը ծախսն, և կլասի թէ Ազրաի կողմերը՝ ուր ոսկւոյ հանքեր կան, մարդ կարող է մէկ և երեսմն մինչեւ երկու զերի գնել ափ մը աղով,

որ ոսկիէն ետքը ամենէն արժէքաւոր վաճառքը կըսեպուի այն տեղ:

— Առաջին երկաթուղին շինուեցաւ Անգղիոյ մէջ, որոյ հետևեցաւ Աւստրիա, Գաղղիա և Միացեալ Նահանգք:

— Բօշիտ գերգաստանի հաւաքական հարաստութուինը 200 միլիոն ոսկի կը հաշուի:

— Լրազրութիւն ամենէն առաջ Զինաստանի մէջ տեղի ունեցած է, 1000 տարիէն աւելի է որ Զինացիք լրազիր ունին:

— Թատրոն՝ աշխարհիս ամեն երկիրներէ աւելի Մացեալ Նահանգաց մէջ կայ, և Եւրոպիոյ ամեն երկիրներէ աւելի Իսավլոյ մէջ:

— Ամենէն խիստ ժողովուրդ ունեցող Եւրոպիոյ երկիրն է Պելճիքա և ամենէն նոսր ժողովուրդ ունեցողն Շուէտ Նորվիկիա:

— Քան և հինգ հազարէն աւելի զանազան կրօնքներ կան աշխարհիս մէջ :

ԵԿԵՂԵՑԻ ԶԴԱՑՈՂԻՆ ՊԱՏԻԺ : ԱՆԳՂԻՈՅ  
մէջ 1817 թուականին Սըր Մօնթէկիւ  
Պըրկօյն ազնուականը՝ իր թաղի եկեղեցին չերթալուն համար, քանի մը ամսուան բանտարկութեան դատապարտուեցաւ եւ գործադրութիւնն յետաձգուեցաւ միայն՝ երբ հաստատուեցաւ թէ անձնապէս տկար է եղեր: 1841ին բանտերու տեղեկագիրը լորտերու ժողովին ներկայացած ատեն տեսնուեցաւ թէ մինչեւ անգամ 1850 թուականին տասը հոգի բանտարկուած էին իրենց թաղի եկեղեցին չի յաճախելնուն համար: Սոյնպիսի պարագայի մը մէջ՝ մայր մը դատապարտուեցաւ իր տղուն կողմանէ որ դատաւոր էր:

ՄԱՆԿԱՄԱՐԴ ՄԱՄԻԿ ՄԷ: Օհո, Տէլա-

վէյի մէջ՝ Գլարիսա ձէքսըն անուն խարձնի կին մը կայ եղեր. այս կինը ամուսնացած է 11 տարեկան եւ իր 12 տարեկան հասակին մէջ աղջիկ զաւակ մ'է ունեցած. այս վերջինն ալ մօրը օրինակին հետեւելով ամուսնացեր է դեռ 12 տարեկան չեղած Հովքինս անուն մէկու մը հետ եւ անցեալ շաբթու՝ այսպէս կը հաւաստէ ամերիկայի լրագիր մը, տիկին Հովքինս զաւակ մը աշխարհ բերեր է ինքն դեռ 13 տարիքը չի լրացուցած. եւ այսպէս իր մայրը տիկին ձէքսըն 23 տարեկան հասակին մէջ մոռան մը տէր է եղեր:

Կտակեց իր զաւակաց, գործել առանց իրարմէ բաժանուելու եւ այս եղաւ պատճառ իրենց անբաւ հարստութեանց:

Մայէր մեռաւ 1812ին հինգ արու զաւակ թողլով, որոց մեծը Ֆրանք-Փօրթի տան կառավարութիւնն ստանձնեց, Նաթան Լօնտրա գնաց, կարողոս Նարօլի, Սողոմոն Վիէննա եւ Յակոբ ի Բարիզ, եւ այս տեղերուս մէջ տուներ հաստատեցին, սակայն ամենքն հաւաքարար գործելու համար:

Նաթան՝ թէեւ եղբարց ամենէն մեծը չէր, բայց ամենէն կարողն էր, վասնորոյ նա կը կառավարէր ընդհանուր գործերը. անձնականապէս հրապուրիչ բնաւորութիւն մը չունէր, սակայն զարմանալի բան էր նորա անվեհերութիւնը, որ տարաւ զինքը Վաթէրլուի բանակը, ուր երբ տեսաւ դաշնակցաց տարած յաղթութիւնը, անմիջապէս ետ դարձաւ եւ ծովս անցաւ սարսափելի փոթորիկի մը միջոցին՝ մեծ դրամ վճարելով նաւավարներուն. եւ այսպէս դեռ մարդ չիմացած երկրորդ առառուն Լօնտրայի սակարանը երեւցաւ տխուր յուսահատական դէմքով մը, որ մեծ ազդեցութիւն ըրաւ ֆօնտօներու գինը իջեցնելու: Մարդ չէր կասկածեր թէ միւս կողմէն իր գործակատարները ծախու կառնէին թուղթերը իսխստ աժան գներով. այսպէս Նաթան մէկ միլիոն անգոյիական ոսկի շահեցաւ իր ըրած ճամբորութենէն: Ճասն եւ վեց տարի յետոյ ահագին գումար մ'ալ շահեցաւ սնդիկի գործառնութենէ մը:

Իր Բարիզի եղբայրը՝ առաւել հաճելի անձնաւորութիւն մ'էր իր ցեղին բնատուր առեւտրական ամենայն անվեհերութեամբն հանդերձ: Իր ինչ ինչ գործերը անհաւատաւի կերպիւ յանդուգն էին եւ յաջողակ: Յակոբ Բոչիլս մի եւ նոյն ժամանակ շատ հիւրասէր էր: Օր մը սա իր տունը կե-

### ՄԱՐԴՈՒ ՇՈՒԽՉԲ ԹՈՒԽԱԽՈՐ Է

Բրօքէսօր Պրօն-Սէքուարտ մօտերս փորձեր ըրաւ, գիտնալու համար թէ մարդկային շունչը թունաւո՞ր է թէ ոչ: Արտաշնչուած օդի խստացած շոգիէն հեղուկ մը պատրաստեց, ու ճագարներու մորթի տակը ներլուծեց զայն, որով անմիջապէս մեռան ճագարներն. Բրօքէսօրը սառուգեց որ մարդուն շունչը տնկաղ ունենալուն համար թունաւո՞ր է, եւ ոչ թէ միքրօպ ունենալուն համար, թէ մարդու եւ թէ կենդանիներու արտաշնչած օդը թունաւո՞ր տարր մը կը պարունակէ՝ կըսէ Պրօն-Սէքուարտ, որ ածխաթթուէն աւելի վնասակար է:

8. Մ. 8.

### ՐՕԶԻԼՏ ԻԲՐԵՒ ՄՈՒԽԱՑԿԱՆ

Մայէր Ամէէլ Բօչիլս՝ այն հարուստ ընտանիքին նախահայրը, առաջին անգամ գործի մտած է ՖրանքՓօրթի մէջ սեղանաւորի մը քով գրագրութեամբ, յետոյ ինք իր հաշոյն գործի սկսաւ իրրեւ վաճառական՝ հնութեանց եւ գեղարուեստից վերաբերեալ իրերու. Բօչիլտեան առաջին քաղաքականութիւնն էր՝ ինչ որ մեռած ատեն

րակուրի կը հրաւիրէ՝ իօմէն Տէլաքրօս համբաւաւոր պատկերհանը. կերակուրին ժամանակ պատկերհանին խուզարկու աչքերը յարատեւ այնպիսի Ռօշիլտի կը յարէին, որ սա կերակուրէն յեայ ստիպուեցաւ իր հիւրին հարցընել թէ ի՞նչ էր արդեօք պատճառն իր այնչափ ուշադրութեան։ Այս ըստ պատկերհանը, շատ ժամանակէ ի վեր դէմք մը կը փնտուէի՝ ձեռքս ունեցած մէկ գործիս մէջ աչքի զարնող մուրացկանի պատկերն ներկայացնելու համար. տեսայ թէ ի՞նչ սքանչելի տիպար մը ինձ կրնար լինիլ իմ ազնուական հիւրնկալս։ Արդեօք շատ մեծ չնորհք մը պիտի ըլլայ խնդրել որ պարոնը բարեհաձի նստիլ մուրացկանի մը տեղ։

Ռօշիլտ՝ որ սիրահար էր Գեղարուեստից եւ կուզէր ճանչցուիլ իբրեւ մին նորա գլխաւոր պաշտպաններէն, չնորհալի կերպիւ յանձն առաւ կատարել դեր մը՝ որ չէր երբէք կատարուած միլիոնատիրոջ մը կողմանէ. եւ երկրորդ առառուն գնաց համբաւաւոր պատկերհանին գրասենեակը։ Տէլաքրօս՝ վերարկու մը կախեց նորա ուսին վրայ, բարձր գաւազան մը տուաւ ձեռքքը եւ զինքը այնպիսի դիրքի մը մէջ դրաւ, որպէս թէ հին Հռովմէական տաճարի մը սանդուխին վրայ կը հանգչէր։

Այս դիրքի մէջ տեսաւ զինքը պատկերհանին մէկ երիտասարդ բարեկամ եւ աշակերտը, որ միայն արտօնութիւն ունէր ամեն ատեն վարպետին գրասենեակը մտնելու։ Զարմանալով այս գերազանց տիպարին (մօտէլ) վրայ չնորհաւորեց վարպետը՝ հուսկ ուրեմն իր ուշածն գտած ըլլալուն, եւ պարզապէս հաւատալով թէ այս մարդը հարկաւ եկեղեցի մը դուռը կամ կամուրջի մը անկիւնը ողորմութիւն մուրայու հարկադրուած էր, սքանչանալով միանգամայն նորա շարժմանց վրայ, երիտասարդը միջոց մը գտնելով՝ երբ վարպետին աչքերը

ուրիշ տեղ զբաղած էին, կամացուկ մը քսան ֆրանքնոց ոսկի մը դրաւ մուրացկանին ձեռաց մէջ։

Ռօշիլտ՝ նայուած քով մը չնորհակալ եղաւ վճարողին եւ պահեց դրամը։ Երիտասարդը մեկնելէն յետոյ՝ սեղանաւորը տեղեկացաւ պատկերհանին՝ թէ նա հարուստ մէկը չէր, եւ թէ ստիպուած էր իր ապրուստը ճարել դատուութեամբ։

Քիչ մը ժամանակ յետոյ երիտասարդը նամակ մը ստացաւ, որոյ մէջ գրուած էր թէ՝ ողորմութիւնն ալ իր շահն ունի եւ թէ այն 20 ֆրանքին վըրայ՝ զոր ինք տուած էր մուրացկանի հագուստով մէկու մը ի բարեսրտութենէ շարժեալ, յաւելեալ շահը՝ 10000 ֆրանքի բարձրացած, իր համանին պատրաստ կը կենայ Ռօշիլտի պանքան, 500 պատիկ արդիւնք արտադրած ըլլալով ըստ առակին սերման։

### ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Ս. Ա. Ք. Տիգրանակերս. 13 ապրիլ նամակաւ եւ 19 ապրիլ քառիթ բոստարով ձեր ցոյց տուած անձանց Տնտեսներն զրկուեցան սկսեալ Բ. հատորոյ 1 թիւէն։

Տ. Տ. Զ. Ն. Կեմլեյիֆ. 13 ապրիլ նամակաւ ուզուած Տնտեսներն ժամանակին զրկուած են։

Դ. Տ. Զ. Ա. Մարաշ. 13 ապրիլ նամակու ուզուած հինգ օրինակ Տնտեսներն զրկուած են։

Ս. Մ. Է. Էտիրնէ. 23 ապրիլ նամակաւ Մ. Մ. ի եւ 28 ապրիլ նամակաւ Գ. Ծ. ի համար ուզուած Տնտեսներն զրկուեցան, եւ ստացանք 10 մայիս նամակաւ 39 զրուչի նամակադրում. անդ յիշուած վարժարանաց Տնտեսներն եւս զրկուեցան։

Հ. Յ. Յ. Թ. Մարտուան. 28 ապրիլ նամակաւ ձեր ուզուած 20 օրինակ Տնտեսներն զրկուեցան Բ. հատորոյ 1 թիւէն սկսեալ։

Գ. Ն. Կիրասօն. 7 մայիս նամակաւ ստացանք Յ. Գ. է 39 զրուչ այդ տեղի երեք անձանց բաժանորդագրութեանցն համար եւ Բ. հատորէն սկսեալ ամբողջ թիւերն զրկուեցան։

## ՑՈՒՑԱԿ

Արեւելեան Տնտեսական Միութեան բաժանորդաց կողմանէ 1888 Ապրիլ 11է մինչեւ Մայիս 7, որ է Միութեան գ. տարւոյ 6, 7, 8, և 9<sup>րդ</sup> տեղի ունեցած չորս շաբաթական վճարմանց ընդհանուր գումարն :

Թիւ անձի	Վնար. Ղրւ.										
1	60	92	80	195	60	296	40	397	40	512	10
2	20	104	40	197	40	297	20	402	240	513	50
4	40	105	70	199	60	314	60	403	100	515	40
9	100	107	40	207	60	315	40	409	20	517	60
14	80	117	60	210	180	348	20	412	10	519	40
18	80	118	10	214	100	319	100	424	200		9930
21	20	120	40	222	40	321	60	422	40		
33	200	124	110	223	50	327	20	423	100		
34	60	126	80	224	60	328	80	429	80		
35	50	127	40	227	40	333	80	447	80		
36	50	132	20	228	40	334	40	448	80		
44	60	134	300	241	20	335	80	467	40		
46	100	139	40	242	80	337	80	474	80		
48	60	141	80	247	20	338	20	476	40		
49	40	144	110	248	100	342	100	478	70		
54	10	145	80	250	30	344	40	479	30		
57	40	151	40	251	100	346	350	483	40		
58	120	155	40	253	80	355	10	484	40		
59	60	161	40	257	20	358	50	485	30		
64	110	163	20	264	20	361	40	487	20		
66	110	165	60	265	20	364	80	495	40		
67	600	178	20	266	60	366	140	500	20		
68	350	181	20	267	20	367	40	502	40		
76	20	182	110	273	20	374	10	504	40		
79	20	184	40	276	40	383	20	506	80		
83	220	191	80	290	40	387	40	508	60		
87	120	192	80	291	60	389	20	509	40		
88	80	193	100	292	40	394	100	510	20		